

ԽՐԱԽՈՅՍ ԱԶԳԱՅԻՆ

Օ՞ն առ զերգոց, Մուսայդ գողարիկ, դու զկիթառ
Եւ հընչեցք զիթելըս նորին անդադար,
Տասնամետան մերժեալ նըւագս ողբական
Տըխրականաւ ըզսիրտս ելից ամենայն :

Բայց նախ երգեած դու, սիրելիդ համայնից,
Զարիթն ազդիս դըժոխըմբեր աղետից,
Որոյ հընչեալ ահեղ շըռինդն ուժգնաձայն
Խռովեալ զաշխարհս զըլրդեցոյց Հայկազնեան :

Իրբ արփենի նըշողէաք ուղիաճեմ,
Նրանմացաք՝ ի պառակտմանցըն դըժխեմ.
Տուն մեր շըքեղ, որ էր երբեմն անսատան,
Տապալընդ փոյթ անկաւ յերկիր՝ ի կործան :
Յըցեալ ժանիս ատելութեան՝ սայրասուր,
Յեղքարս կըսիւ սրփուեաց և հեռ մահաբոյը,
Խաղաղութիւն սաւառնաթև սըլացաւ,
Որում՝ աղէտ, աւեր տիրեաց տագնապաւ :

Այս են ահա տըդիտութեան արգասիք.
Զի գիտութիւն մայր է ողջյն բարութեանց,
Տըդիտութեան՝ մախանք և հեռք զօրավիդ
Եղեալ՝ գիտեն գործել զաղէտըս շարեաց :

Իմաստութիւն քան զարփենին լուսաւոր.
Քանզի արեգն՝ ի հրատարափ աթոռոց
Փարատելով զդիզաղէդ ամպս ահաւոր
Ի լոյս բանայ զաշըս համայն սուեղծուածոց :

Բայց հալածի յիմաստութեան նըշուլից
Մահու մըռայլն՝ ի խոռով ոգւոց և սըրտից,
Զի տենչ նորին յարդարէ մեղ ոահ կենաց,
Նա և Որ էնն իմաստութեան է Աստուած :

Ուսմամբ և եթ՝ ի բարի վարըս կըրթիմք.
Ըզսէրն անձին և Աստուծոյ ւընկերին
Աւսեալ, փախուստ տամբ՝ ի չարէն, և զբարին
Գործել միայն՝ ամենայնիւ նըկըրտիմք :

Այս և այս արկածս համայն դառնաղէտ
Անագորոյն տըդիտութեան է սեթ,
Որ ընդ գըլուխս անցուցանել վատարաղդ
Ազգիս՝ փութաց զերդ փոթորիկ բարկաճայթ :

Որպէս հիւսիս բուռն՝ ի շընչեն ետ ընդ ետ
Պայծառ երկնիցըն զերեսաք՝ թըխաթոյը
Ամեցոց պատեալ, շանթէ կայծակ մերթ ընդ մերթ,
Անդէն տեղայ ծըծումք և ծուխ նոյն և հուր .

Պարածածկէ խաւար զերկիր և զերկին.
Ցաղըամըղին մերթ փայլակունք հըրաշէկ

Եւ մերթ ամպրոպք ճայթմամբ սաստիկ ահարեկ
Սարսեն զիմունս երկրի, տարերք սասանին։
Եւ անընդհատ շընչեն հողմունք ամեհիք,
Խոսք ընդ վոյշս խառնին, խըռիք 'ի յերեք.
Մառք հաստարմատք՝ ամբարձուղէշ հղննիք
Ճարճատիւն մեծ բարձեալ ծօճին վայր ի վեր։
Քաղցրախօսիկ նըւագաւորք օդային
Կասեալ յերգոյ՝ աստանդականըս վարին,
Ըզբոյնս խընդրեն՝ զիւրեանց առնուլ անդ դադար,
Զի սօսափիւնք սոսոց խովեն միշտ և յար։
Խորք Ռվկեանու զարհուրեալ անդ յանդընդոց
Ալիք զալիս յեզերս մըունս առ 'ի կոծ.
Պոսիդոնի գահոյքն անկեալ 'ի տապաստ
Հասն, մըուընչէ, ո'վ շանթաձիգդ Արամազդ։
Հայրն աստուածոց 'ի յայս տեսիլ քըստմնափուշ
Մարսեալ ասէ, և ես կըրթիմ'ի յապուշ,
Թէ մի դուցէ լիցի քան զիս վեհ աստուած
Եւ տիրեսցէ դիցըս վերին դաւառաց։
Որպէս հողմունք յետ յուզելցյն բընութեան
Ցանկարծ լըռեն, Ռվկեան և վայրք ամենայն,
Անդէն զեփիւոք շընչել փութան քաղցրասիք,
Խայտան տարերք, պըճնին և տունկը դալարիք։
Համասպըրամ, յասմիկ, նարդոս և շուշան
Զիւրեանց բուրմունս սըփունք ծազկունք բազմերփեան։
Քաղցր ախորժիւք ըզսիրտ լընուն և զերկիր
Ադինական հանդէտ դրախտին կենսալիր։
Ի յոստ վարդից սոխսակն առեալ զիւր կայան,
Եւ ընդ ծառոց խիտ սաղարդիւք վեհ սարեակ,
Համայն թրոչունք երամովին՝ քաղցրաձայն
Երդօք օրհնեն զկատուած՝ լըցեալ զօդն համակ։
Հըրճուի բնութիւն, և սիրտ 'ի խինդ մահացուաց
Տարամերժեալ զըմբաղն՝ անդէն իսկ փութան
Զայնից թըռչնոց մասնակցելով՝ առ Աստուած
Զօրհներդութիւնս վերառաքել միաբան։
Օ՞ն, վերըստին փութա, Մուսայդ գեղանի,
Աւրախութեան նոր երգս առեալ հընչեցն,
Յոյր 'ի ձայնիցն 'ի հոգիս մեր զեղանի
Հըրճուանք, ըըրուեալ զնախին տըխրանըս սըդոյ։
Մագեաց արփին խաղաղութեան փըրկարար,
Տեղի տըւեալ խըռութեան կուռ խաւար,
Ամանակին 'ի թես յեցեալ սուրարշաւ
Ցանցելցյն ծոց անդառնալիս խոր սուզաւ։
Զըմերան պաղ սառամանիք հալեցան,
Գեղազըւարճ եկին առուզք նոր գարնան,
Ընձիւղելով սիրոյ ծաղկանց կենսաբոյը
Անդէն արմատս 'ի սիրաըս մեր արկցեն սուր։
Ամեն ուրեք սըփուեսցեն հոտ անուշից
Զի պարզեէ անմահութիւն ամենից.

Օ՞ն, սըրբաջունջ աւազան սիրտք մեր լիցին,

Բըղիսացեն միշտ գորով և սէր կաթոդին :

Բիւր անիծիւք տարագրելով ժանտալից

Դրժոխախեռ զատելութիւն 'ի սըրտից,

Ըղձիւ ըշշխոյ Սկրոյ տացուք հըրաւէր

Ռորով սլանան առ Տէր Աստուած ոգիք մեր :

Արդ ցանկալի եկին աւուրք մեր փառաց

Սուրբ հաշուութեան, սիրոյ աւուրք բերկրանաց.

Դիրկըս արկեալ միմեանց զհամբոյր ուրբութեան

Տըւեալ 'ի յոյս կենաց կացցուք անբաժան :

Այս չիք ինչ քաղցըր համբուն զերդ համբոյր

Եղբայրական, քան ըզվարդին քաղցրաբոյր

Հոտն է անոյշ, և քան ըզձայնս հրեշտակաց՝

Քաղցըր է սիրոյ և համբուրի ձայն՝ եղբարց :

Բանկը և օրէնք առնուն լըրումն 'ի սուրբ սէր,

Ձի առաքեալ կարդայ Պողոս հըրաւէր,

Թէ սիրիցեմք զեղբարըս մեր՝ միք անդէն

Ըղպարտըս մեր կատարիցեմք և զօրէն :

Է՛ր 'ի միմեանց խորչեալ կացցուք բացակայ

Մինչ հարազատ մի հօր որդիք եմք Հայիկայ,

Չեռք ընդ ձեռաց եղեալ որպէս մարմին մի

Անդէն բարձուք զանկեալ մեր տուն հայրենի :

Քանզի երբեմն այն օֆթարան էր փառաց

Արի արանց, և խանձարուրք մահացուաց

Վեհազունից, աշխարհ իսկ էր վեհագոյն .

Անզուգութիւնն, ոհ, կործանեաց զայն իսկոյն :

Միութիւն է ահեղ պարիսպ ամրաշէն

Զոր խորտակել բըռնութիւնք իսկ մշ զօրեն,

Ժան խոյս աղէստք յայրնը զրանէն և թախիծ,

Որպէս խաւարն յարեգական նըշուլից :

Ըղթըրմութիւն մերկանալց ժամ է արդ .

Բայց ժանիցուք թէ յազցըս կեամք իբրև մարդ,

Անդէն պարտիմք անհըրաժեշտ ըզբընիկ

Ազգ մեր սիրել և զցանկալին Հայրենիք :

Յանձին կալեալ փոյթ առ նորա պերճ փառաց

Անձնանըւէրս հանգոյն մերոց վեհ նախնեաց

Նըկըրտեսցուք . քանզի նոցա եմք որդիք

Եւ հայրենեաց կենդանութեան յոյս քաղցրիկ :

Այս, նորին մեք եմք խարիսխ և հիմունք

Վերականգնման անզըրդուելի միակ սիւնք .

Թէ 'ի միմեանց որոշեսցուք վաղ ընդ փոյթ

Յաւեր անկեալ, աւար լինի և կապուտ :

Այր վըրկութեան վարսադիտակ արփենին

Լուսապայծառ ծագեալ շողայ յեթերին ,

Թէ առաջի չեղեալ բաղդին անտարբեր

Վաստակիցեմք Միութեամբ զօրն և զգիշեր :

Հապ' օն ուրեմըն դու, սիրուն Մայր Հայոց,

Դադարեսցին աղի վըտակը յաշաց քոց .

Ուր ողաղեն զյոգնաղարեան բարդ 'ի բարդ
Աւերածոցըդ կոյտ՝ հոսմամբ յորդառաս :

Այս, այս, փութաւ ընդ փոյթ տուր տեղի
Հառաշանաց և արտասուաց դառնաղի.
Շատ են այդ քեզ, Մայր իմ, և սէր սիրակէզ
Եղերական ողբքըդ զի լսո միշտ ըզմեղ:

Հիւծեալ ոգւոցդ աղիք համայն գալարին,
Միթէ այդ են յերկնից սեթ քեզ բաժին.
Բարէ. հընդօք դարուք յառաջ երջանիկ
Էիր որդւովքդ՝ մինչ քեզ էին զօրավիգ:

Ահեղ քառեակ պետութեանց քոց պերճ անուն
Լըցեալ փառօք ըզեղ առնէր զըւարթուն.
Գոռ ըսկայիք, բիւր արութեամբք յաղթանակ
Տընկեալ և քեզ կազմիւր փառացըն պըսակ:

Աւաղ փառացդ անցաւորի, որ 'ի սուգ
Անմիխիթար կացեալ, և այժմ արտասուք
Մարգարուտատիպ՝ արծաթափայլ վառ 'ի վառ
Ցօղեն յաշացդ յորդահոսան անդադար:

Զեն և այդ քո լաիւնդ այլ ինչ մնյրենի
Հրաւէր որդւոցդ առ քեզ զիմել հոլանի,
Դրկեալ զմիմեանս' ամիքեսցեն սեորակ
Անհուն ցաւոցըդ գառնութեանցն ըզբաժակ:

Դեղ՝ անըմբեր վլշտացդ հոսի ուղխօրէն
Ի սերտ Միրոյ և 'ի Միութեան աղբերէն.
Աւաղ, թէ ոչ և համրական Միութիւն
Այլ մասնականս գէթ լիցի քեզ խընդութիւն:

Ահա մեք սիրա տըւեալ սըրտի և ըզմեր
Զանձինըն քեզ Մօրըդ ձօնեմք և ըզսէր.
Ի գումս ինեալ հաւատարիմ ցըվախճան
Լինել ուխտեմք հին չայրենեաց, չայ անուան.
Զքեզ աղաշեմք ընկալ և զայս, Մայր սիրուն,

Զորդիական նըւէրս և ուխտ հաստատուն,
Օրհնեալ ըզմեղ զի և երկինք օրհնեսցեն,

Աղերսանգ ինդրեմք սեթ զայս 'ի քէն.

Թէ չօրհնեսցես ոյինչ են գործք մեր և կեանք,
Չուրկ 'ի չորհաց կոչեն ըզմեզ զերեզմանք,
Անկեալ յաշաց արդարադատ արարչին
Ի շիրիմս իսկ՝ ոսկերք մեր ոչ խաղաղին:

Տիւրան Դաւարուսեան